

ԱՌԵՐՔ ՎԱՐԴԱՆ

Որքան որ դիմենք, Վարդան անունը
միայն Հայերուս յատուկ է: Միրուած ա-
նուն մըն է և շատ են զայն կրող հայոր-
դիներ: Մեր ազգային պատմութեան մէջ
և քանի՞ քանի՞ Վարդաններու կը հան-
դիպինք: Առոնք որոյ դիրքերու հասած,
ծառայութիւններ մատուցած, յեայ ան-
ցած գացած են, առանց որևէ կարեար
կետք թողած լինելու: Կրանց անունները
միայն պատմութեան մէջ կը կնանա: Բայց
երբ չՍուրբ Վարդան ըստնք, բոլորին
միաբը միայն մէկ անհօտի վրայ կը կեր-
րոնանայ — Աւարտարի հերոսը, քաջ ե-
անման Մամիկոնեան սպարապետը:

Մատիկնեան սպառաբանէն յետոյ,
Վարդան անունը մասնաւոր հմայք ու
նշանակութիւն ունեցաւ հայերուս համար։
Նրա յիշտառակը վառ պահելու, Նրա կեան-
քին օրինակը ներչնչուելու, Նրա քայ-
լերուն հետեւելու փափաքէն մղուած՝ այդ
անունովը բազմաթիւ հայ մասնակներ
մկրտուած, գանձան հիմնարկութիւններ
հաստատուած ու եկեղեցիներ հիմնուած
են աշխարհիս ամէն կողմնորը ըրուած
վարդանդի հայորդիների մէջ։ Միւնոյն
զգացումով ու գնահատուածքով ևս ասրին
որոշ օր մը յատկացուած է ևս. Վարդա-
նանց զօրավարաց, եկեղեցական հոգե-
պարար արտօղութեամբ և մշակութային
մեծացուք հանդիսութիւններով պահեաւ
ըննելու բայն վարդանի կեանքն ու գոր-
ծաւնէութիւնը,

Աւրէկ է Վարդան Մամիկոնիանի
վայելած այնքան լայն ժողովրդականու-
թիւնը, որ շարունակուած է դարեւ գար-
հակառակ հայուն մշտառ թափառութե-
ռան և կրած անհամար զրկանքներուն
նիշմա միւս բնոր Վարդաններէն նա է
միայն որ արժանացած է դաստիւլու հայ-
ուսարերու կարգին:

ժազովրդային ընդհանուր առումնով և
պարզ հարկացողակիրեամբ, ուստի է այն
անձը՝ 'որ յանցանք, թերութիւն-կամ
մնդք չունի՛, իրազութիւնը աղյուգի չէ
սկսած, Ապրդարէներն ու, առաջեալնե-
րը, եկեղեցական Հայրերն ու բոլոր դր

Առաջ որոնք սուրբ ճանչցուած էն, ունեցած են իրենց թերութիւններն ու յանցուանքները, որոնցմէ պրուած են զջիւմագ ու ապաշխարութեամբ:

Մարդկային ըստհանուր պատմութեան
մէջ Յիուսուս Քրիստոսէ բացի արդար ու
կոտաքեալ մէկը եղու չէ։ Այնպէս որ,
երբ Շուրջը մտկդիրը կու տանք Վար-
դանի և այլոց, բնաւ չի նշանակեր թէ
զանոնք գերծ կը նկատենք մարդկային
թերութիւններէ։

Ա. Վարդան և իր հերոս ու անձնաբառը ընկերությունը իրենց սրբաթիւնը շահեցան իրենց արքի գործերով ու շարին ուղարկուելու դեմ՝ իրենց ծառացումավ, պրով վանացին մեր ժողովուրդին սպառնացող վտանգը, քրիստոնէական լոյս կրօնքի պատճենություն խափանիւու հռչուած:

Ս. Վարդսոն Ա. Մահակ Գարբեկ Հայութ բազեակի թռան էր, Մահականոյշ և Համազապասպ Մամիկոնեանի արքանաւոր որդին, Թրիտանեայ արքապաշտ ընտանիքի մը խաղաղ մինսոլորտին մէջ ծննաւց ու սննաւց նաև, իր Կաթողիկոս մէջ հօրց և ուստիքինի ու աստվածավախ մօրց շնունջին տակ մեծցաւ: Ան իր ժանկութենէն Աւետարանի հոգեպարպար ու կհնդանարար Աւուցումներուն, և կիզգացասիրութեան և աստվածապաշտութեան կիանքին քաշակայցաւ:

Ս. Վարդան իր քրիստոնէուկան նկառ
բագրին կը միացնէր ճշմարիտ ու զօրա-
ռոր ազգասիրութեան ուժի.

Ֆրական հայրենաէք ու Հշմարիթ
ազգասէք լինելու համար մէկը նախ իս-
կական հաւատացեալ պէտք է ըլլայի Այօ-
կիոն ժիհաննեռ անսամբլ հայուն

Վարդանի իր այս երկու լատինաթիվներուն կը միացնէք իմաստուն դիւնաձագաւորիւն, հռատես խոհականութիւն, բայց, յանդուգն, անվախ ու կորովք կեցնաւածք, անյողդողդ կամք, անձնուեք ու զոհաբերող նկարագիր։ Արդարատեք երդ և ուսնեք ուղղամիտ սկզբանքների Գիտէք ծառանալ անիրաւութեան, անարդ գարութեան ու բռնութեան գէմ, թէկուզ այդ բռնութիւնն ու անիրաւութիւնը Արքային Արքայէն նեսէ ւնեն.

Թաղաթական դժբախտ ու անսանելի պայմաններու ներքեւ, տարիներէ ի վեր եայ ազգը իր թագաւորութիւնն ու անհայտութիւնը կորսնցաւցած էր։ Այս կազմութիւննէն օգտակալով, հորեան կրոկապաշտ ու հեթանոս թշնամիները իրենց հսկայ բանակները շարժման մէջ դրին, Հայաստանը վերջնականապէս զրաւելու, հայուն կորովի պէին ջախջախելու, քրիստոնէական կրօնքը վերջնելու, և կեղեցիները քարութանդ կործանելու և նրանց տեղ իրենց Մազգէական կրօնի առուշանները կանգնելու ու այդպիսով միանդամընդիշտ հայ ազգը իրենց մէջ ձույելու հաստատ մտադրութեանը։

Դժբախտաբաթ, թշնամու այս արտաքին կործանարար վատանգին գործակից կը կենար ազգի ծոցէն ելած թուրամորթ, փառատենչ ու փառամոլ, դաւանան Վասոսկ, Սիւնեաց իշխանը, որ կը յաւար ազգը պատակող իր այս վատ արտաքովվ ու կործանարար ընթացքովը հայոց խրտակուած գունը բարձրանաւ, թագաւորու թեան փառքին ու պատուին արժանանաւ։

Օրուան ճգնաժամային ու հրամայական պարագաներուն համար ծնած և պատրաստած միակ անձն էր վարդան։ Հայոց փոքր՝ սակայն արի բանակին պարագան էր ան։

Արտաշատի մէջ, Եղվաչք Կաթողիկոսի նախագահութեամբ կազմուած աւագունիներու ժողովին Գարսիկ հազարատպետին տուած պատասխանը կենդանին և գործական արտացոլացումն է հայուն անխախտ հաւատքին և քրիստոնէական կրօնի հանդէպ ունեցած խոր գիտակցութեանն, և կյա հաւատքէն մէջ ոչ ոք կրնաց շարժել, ոչ մարդիկ, ոչ հոգու և ոչ ուղարք։ Հայերը կազմ ու պատրաստ էին քաղաքական և այխորդիկ բոլոր հարցերուն մէջ հնագունդել թշնամուն, և թէ միայն նրանք կրնացին իրենց կրօնական պատութիւնը պահեն և թուղթ հասկնայ անարդ թշնամին, թէ քրիստոնէական հաւատը մեզի համար հագուստ մը չէ, որ ուղած ժամանակ կընալիք մեր վրայէն հանել և ուրիշ մէկը հագնել։ Մեր մորթին պէտք է նա որ չի փախուիր, թէկուզ անհաւասար այս պատերազմի մէջ երէ ընկնելու լի-

նինք, թող Աստուած մեր մահը սուրբերու մահուուն հաւատար սեպէ, ու մեր կիսերն ու զաւակները անհաւատ ու հեթանոս թշնամիի ձեռքը չգտէ, կը խրախուսէր Աւարայրի հերոսը իր բանակին խօսած ճառվը։

Այս հաւատքովվ ու նուիրումավն եր որ նրանք պատերազմի գաշտը նեառւեցան, անհաւասար կուի մզելու անարդ ու քրիր թշնամու գէմ։ Յայտնի էր անշուշտ որ հայերը անկարոզ կը լինէին պատերազմը շանել թշնամու խիստ գիտակիւ ուժերուն գէմ։ Սակայն նրանք հաւատէի պատերազմը կը մզէին, ասխընտրելով Յիսուս Քրիստոսի հաւատքին մէջ նահաւակուիլ ու ուսուրերու պէս ենաւագիւ ու պատասխանական ազգան։

Հարկաւ միայն Վարդանը չէր որ այդ պատերազմին մէջ սորրացաւ։ Բուլուր նրա ընկերակիւները, զօրավարներ թէ հասարակ զինուարներ, 1036 վաններ, տուրքեր ու մարտիրոսներ եղան։ Անուրեկրունարիւնը նկեղեցւոյ սերմը եղած է գարերու ընթացքին Աւարայր, գաշտին վրայ թէն հայերը պարտաւեցան, սակայն բարոյական յազթանակը անսաց վիճակուցաւ։

Մեր հահաւակներուն ու ուսուրերուն մահուամբ, հայ ազգը վերջնական կորուսէ փրկուեցաւ։

Այսօր մեր ազգային գոյութիւնը կը պահենք, քաղաքակիրթ ազգիրու կարգին մեր ուրոյն տեղը ունենք, կը զօրանաք, կ'անդէս ու կը յառաջդիմենք, կը պահենք նայնպէս մեր քրիստոնէական կրօնը, եկեղեցիները, կը դասաւանդենք քրիստոնէական հաւատը, և այս բոլորը, սրբնեան սրանից աւելի քան 1500 տարիներ առաջ։ Սուրբ Վարդան և իր սորուազն, քաջարի ու հահաւակ ընկերները իրենց կնանքին և արեան գնովը փրկեցին մեր ազգն ու նկեղեցին, Հայ ազգը իր գնահատանիքի սուրբը կը վճարէ այդ անման հերոսներուն, երբ ամէն տարի հիմայումազ կը յիշաւակէ նրանց նահաւակութեամբ հաւատէական տանը։

ՈՒԽԻՔԻՆ ՎՐԴ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ Խուսակէ